

դաց, սարսուաց, գլուխ կախեց. երբ կաթիլ մը եւս ինկաւ՝ չդիմացաւ, վար հակեցաւ:

Սիմա ուշագրութիւն չէր ըներ, սակայն, ջուրի այս խորիմաստ խաղերուն: Ան կը նայէր երկնքին, — երբ երկու ճերմակ թիթեռնիկներ, ծիւնի փաթիլներու պէս, անդունդին բերնէն յանկարծ վար թըռան, զիրար հալածեցին, բարձրացան, իջան, իրարու գլուխ տուին, թերեւս համբուրուեցան, յետոյ բաժնուեցան, պար դարձան օդին մէջ, իրենց թեւերով ճերմակ ծաղիկներ գծեցին, յանկարծ թառեցան մորմէնիին ճիւղին վրայ, հոն ուր բուստ հիւսեր էին կարմիր մորմէրը. պահ մը հեւացին, հանդչեցան, եւ նորէն թուան, զիրար հալածեցին, բարձրացան, իջան, իրարու գլուխ տուին, թերեւս համբուրուեցան, յետոյ բաժնուեցան, պար դարձան, եւ կարծես անդունդին բերանը լեցուեցաւ ճիրմակ ասաղերով, սպիտակ թարթիչներով, հըրեշտակի շրթներով, տաք ինչպէս Քաջիկին շրթները իր ծիծերուն վրայ:

Սիմա կը նայէր վե՛ր, բնութեան խորիմաստ խաղերուն անտարբեր, — երբ երկու շերեփագիներ, մին միւսին վրայ հեծած, թուելով վար իջան, դարձան դարձան եւ ի վերջոյ թառ գտան կնիւնի մը տնկած ասեղին ծայրը:

Սիմա, աչքերը բացած կը դիտէր շերեփագիները, մին հեծած միւսին վրայ, ճիշդ ինչպէս Քաջ...

— Սիմա'...

Ա՛խ, այս սարսափելի ձայնը, հեռուէն, ջաղացքին պատուհանէն: Եթէ եւան լսած ըլլար այս պղնձային ձայնը, աւելի ահեղ քան ձայնը եւովային, եւա կը մեռնէր սարսափէն, անպայման:

Սիմա օժի պէս սողաց մացառին մէջէն, եղնիկի պէս վազեց ձորին եղերքէն, ու թեւարեկ թիթեռնիկի նման թիրտալով կանդ առաւ ջաղացքին դրան առջեւ: Ջաղացքին ջախջախը աւելի կամաց կը զարնէր քան իր սիրտը, — հա՛յրն էր որ կը կանչէր:

Հայրը՝ ջաղացպանը, Վաղարշակ, զոր դիւլացիները, իր սարսափելի կեանքն ու նկարագիրը խտացնելու համար մէ՛կ մակդիրով, կ'անուանէին Գող Արշակ, իսկ երբեմն, իրենքիրենց մէջ եւ վախն ի վախ, Տաճիկ Արշակ:

Շ. ՆԱՐԴՈՒՆԻ

× Ամբոխը Աստուծոյ զօրաւթիւնը կը դատէ տէրտէրներու զօրութեամբ :

× Աղքատը եւ մուրացիկը երկու տարբեր դասակարգեր են. մէկը յարգամի կը պարտագրէ, միւսը բարկութիւն կը յարուցամէ:

× Երբ ժողովուրդի մը մէջ ամէն մարդ տեղ պահանջէ, առաջւընէ ծախուած կ'ըլլայ: